

ՄԵՐ ԱՐՈՒԻԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՄԷՋ

Մասաչուսեցի երեքհարիւրամեակի հանդէսներուն առթիւ որ վերջերս տեղի ունեցան Պոսթընի մէջ, եօթնի չափ ցեղա-
յին խմբաւորումներու կարգին որոնց իւրա-
քանչիւրը Սիմֆոնի Հօլին մէջ յատուկ տաղաւար մը սարքած էր՝ ցուցադրելով հօն իր մշակոյթին ու ճարտարարուեստին վերաբերեալ առարկաներ, Հայերն ալ սար-
քած էին իրենց տաղաւարը. Պոսթըն Իվնինկ Թրենսօրիփ, որ հրատարակած էր Հայոց եւ Ռեքոնստրուցի տաղաւարներուն լուսանկա-
րը, կը գրէր. «Հայերը այնպիսի ընտիր կէ-
տեր շահեցան Սիմֆոնի Հօլի ցեղային խմբաւորմանց արուեստահանդէսին մէջ, որ ժիւրիին կողմէ Մեծ Պարգետ արուեստա-
նոնց: Յեղային խմբաւորումներու գործա-
դիր քարտուղարը եղած է Հայ մը, Հարիւ-
րապետ Սարգիս Զարգարեան: Հայոց ցու-
ցադրած առարկաներուն մէջ աչքի զար-
կած են գորգերը, պեղարուեստական լու-
սանկարները, եւ մասնաւոր ուշադրութեան
առարկայ եղած է 11րդ դարուն գրուած
ձեռագիր նկարազարդ գեղեցիկ աւետարան
մը: Այդ հանդիսութեանց միջոցին, Հա-
յերը եւս՝ միւս խմբակցութեանց պէս՝
տուած են երեկոյթ մը, որուն ներկայ ե-
ղած են 2500ի չափ հանդիսականներ եւ
որուն մէջ մեծ յաջողութիւն ունեցած է
հայ երգը, արտայայտուած Տիկին Ռօզ
Զուլալեանի վառ տաղանդով: Պ. Ճօն Ռօլը,
Մասաչուսեցի երեքհարիւրամեակի հանդի-
սութեանց ընդհ. խորհուրդի ատենապետը,
Տիկին Զուլալեանին ուղղած է հետեւեալ
նամակը, զոր Պոսթընի թերթերը հրատա-
րակած են.

«Թոյլ տուէք ինծի արձանագրել իմ հրճուանքս երէկ իրիկուան ձեր ընտիր

ձայնը լսելուս առթիւ: Թոյլ տուէք նաեւ արտայայտել իմ ուրախառիթ զարմանքս հանդէս այն պեղեցիկութեան, նշանակու-
թեան ու խորութեան զոր երեւան բերաւ հայ երաժշտութիւնը, որ ցարգ անծանօթ էր ինծի, թէ եւ տարիներէ ի վեր երգեցու-
ղութեամբ կը զբաղիմ:

«Ժողովուրդը, որուն նախահայրերը հինաւուրց Հայաստանէն եկած են, իրա-
ւունք ունի հպարտանալու երեքհարիւրամեակի իր մասնակցութեամբ, որ այնքան ցցուն եղաւ երեք գծերով — պոյն, պեղեց-
կութիւն եւ տաղանդ: Ինծի կը թօփ որ երէկ պիշերուան յայտագիրը կը մասնանշէ հայ ժողովրդին որոշ յառաջգիւթութիւնը դէպ ի աւելի բարձր ճանաչում մը իր ար-
ժեքին՝ իբր բնակիչ եւ քաղաքացի մեր մեծ Հանրապետութեան: Իմ ցաւս այն է որ 100,000 Պոսթընցիներ չկրցան տեսնել ու լսել երէկ իրիկուան հանդէսը:

«Անձնապէս շնորհաւորելով ձեզ ձեր ամէն կերպով ճօն մասնակցութեան համար, մնամ», եւլն.:

Ծովակալ Պըրտի ի պատիւ արուած հացկերոյթին (Յունիս 15) Գաիլէյ-Փլաթա պանդոկին մէջ, Սմերիկեան Անկախու-
թեան տօնին (4 Յուլիս) Ֆանէօյլ Հօլի մէջ, Տիկին Զուլալեանն է որ երգած է ամերիկեան ազգային երգը, մեծ ոգեւո-
րութիւն ու հիացում պատճառելով բոլոր ներկաներուն:

Պոսթըն Հերլսը հրատարակած է լու-
սանկարը Տիկին Զուլալեանի կիսանդրիին զոր Տիկին Բլարա Լ. Սթրոնկ, ամերիկացի արձանագործուհի մը, յօրինած եւ ցուցա-
դրած է «Արուեստագէտներու կլուբիսթըր Ընկերութեան» երրորդ արուեստահան-
դէսին:

* * *

Le Foyer երկշաբաթաթերթին մէջ, Օր. Մարգարիտ Բարախան գնահատական տողերով կը յիշատակէ հայ գաղնական հարաբերութիւն Սթէֆան էլմասի գաղնակի համար գրուած կոտորներու ամբողջ շարք մը, զոր գերմանական մեծ տուն մը հրատարակած է:

«Նոր ծանօթացանք, կը գրէ բազմաճմուռ երգչուհին, գաղնակի համար գրուած հեղինակութիւնները Պ. Սթէֆան էլմասի, որուն մասին այնքանը միայն գիտենք թէ Ֆրանց Լիսթի աշակերտ եղած է և շատ երկար ատենէ ի վեր Գերմանիա կը բնակի:

«Անոր բովանդակ գործը, որ մեծատարած է, ի յայտ կը բերէ մեծ գալոցի գաղնական հար մը եւ կապ ունի Ֆիլոսի եւ Շոփէնի հետ ու անոնցմէ կը ներշնչուի: Այդ երկերուն վրայէն կարելի է երեւակայել անոր նուագման ձեւը, որ շատ փափուկ, նուրբ, շնորհալի ու վայելուչ ըլլալու է, թեքնիքի ու վիրթիւօղիքի ահագին պաշարով: Դա շնակի երաժշտութեան բոլոր ձեւերուն մէջ ան փորձած է գործեր արտադրել: Արեւելեան անձնագրոջմութիւնը լքելով կամ թերեւս երբեք զայն ունեցած չըլլալով, ան բաւորովին եւրոպական զգեստ հագած է: Հակառակ իր գործին հնօրեայ ձեւին ու իր ներշնչման քիչ խորութեան, երիտասարդ սիրողներ կրնան եկիօկին (թիւ 2390) կամ Պերսոզին (թիւ 2361), Քոմիլեթին (թիւ 2389) պէս փոքրիկ երկերէ օգտուիլ: Մասնագէտ գաղնական հարները առաւելութիւնը պիտի ունենան աշխատելու շատ նշանաւոր ու գոյաւոր երիւսներուն վրայ (թիւ 2362), ինչպէս եւ գաղնակի ու նուագախմբի համար Բուսերօֆին վրայ, որ Ֆ. Լիսթի ձօնուած է (թիւ 2364) եւ երկու Սոնատներուն որոնց մին (թիւ 2380) մահաբայելեր մը կը պարունակէ եւ շատ գեղեցիկ գնացք մը ունի եւ միւսը 2321 թիւը կը կրէ: Այս բոլոր կոտորները հրատարակուած են Լայփցիկ՝

Շիֆայի րապրը Տան ձեռքով՝ շատ խնամեալ կերպով: Ամբողջ գործը գրուած է գործիքին խոր ծանօթութեամբ, եւ հակառակ մեծ գոյաւորութեանց՝ շատ նուագելի է:»

Սթէֆան էլմաս, Իզմիրցի Հայ մըն է, որ Աւստրիոյ ու Գերմանիոյ մէջ իր արուեստը ուսած, պատերազմէն տարիներ առաջ, Փարիզ եկաւ ուր մնաց քանի մը տարի եւ սուսու մէկէ աւելի նուագահան. գէտներ որ գնահատուեցան փարիզեան մամուլին մէջ երաժշտական քննադատներու կողմէ, յետոյ գարձաւ Գերմանիա:

* * *

Ուսէն Մամուլեան վերջերս Ֆրանսա եկաւ ամիս մը հանգչելու: Այդ միջոցին, իրեն փափաքներ յայտնուած են որ իր բեմագրած Փօրկին Փարիզի Փարամունթի թատրոնին մէջ ներկայացուի. բայց իր յանձնառութիւնները Նիւ Եորքի թատրոններու հետ՝ թոյլ չառին իրագործումն այդ ծրագրին, որ յետաձգուած է ապագայ շրջանի մը: Փարիզի սինեմադրական թերթերը մեծապէս ներբողալից յօդուածներ նուիրեցին հայ բեմագրիչին վերանորոգիչ արուեստին:

* * *

Պուքրէշի մէջ Յ. Ճ. Սիրունիի հախա ձեռնութեամբ կոյացած Հայ Արուեստի Յուշահանգէսը, որ մեծ յաջողութիւն ունեցաւ, ծնունդ տուած է հաւել, ինչպէս հաճոյքով կ'իմանանք մեզի ուղղուած համակէ մը մնայուն գործի մը: «Պուքրէշի մէջ կազմուած է, կը գրէ մեզի մեր թղթակիցը, Փրօֆ. Եօրկայի հախագահութեամբ, «Հայ Մշակոյթի Բարեկամներու Ընկերակցութիւն մը (Fundatia Culturala Armeana) որուն կը մասնակցին հայ գրականութիւնն ու արուեստը սիրող խումբ մը ուսմէն անձնաւորութիւններ: Ընկերակցութեան հպատակը լայն է եւ կ'ընդգրկէ

բոլոր այն միջոցները որ կրնան սիրցնել հայ մշակույթը եւ տարածել դայն: Ասոր անմիջական ձեռնարկները պիտի ըլլան հիմնարկութիւնը հայ արուեստի թանգարանի մը որ ի հարկին կորիզը պիտի կազմէ ցուցահանդէսներու՝ հոս եւ այլուր, հաստատութիւնը Մատենաշարի մը որ ի լոյս պիտի բնծայէ առաւելապէս մեր մոռցուած հեղինակները, գաղութներու սրտմուկութեան վերաբերեալ նիւթեր եւ հայ մշա-

կոյթի փրփրականաին ծառայող երկեր, եւ ստեղծումը վ. ըլլէնի աէ Մաւնթէի — Փրօֆ. Եօրկայի մատուցական բերդաքաղաքին — մէջ Հայ Օճախի մը, իբրեւ կուսան հայ ե ուսմէն մտքի եղբայրակցութեան: Ասոնց մէջ դատ, ան պիտի կազմակերպէ նաեւ կարգ մը տօնախմբութիւններ (Աղամեանի եւ Պարոնեանի մահուան քառասնամեակը յառաջիկայ տարի, Ալիշանի եւ Տիկին Տիւսաբի մահուան երեսնամեակը, եւլն.):»

ԼՐԱՏՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԿՈՎԿԱՍԻՑ

«Մէրը» վիպակը. — Վրաց լեզուով թարգմանւեց Մկրտիչ Արմէնի «Մէրը» վիպակը:

Շիրվանզադէն Աղբրէջանի արւեստի վաստակաւոր գործիչ. — Խորհրդային Աղբրէջանի Ժողովօրհորհը տեղ է լայանի վիպասան եւ գրածատուրդ Շիրվանզադէին Աղբրէջանի արւեստի վաստակաւոր գործիչի կոչում, իսկ Վրաստանի կուսովոյի օճախի կողմէն որոշմամբ Շիրվանզադէի անունն է կրելու Թիֆլիսի ՏՅրդ դպրոցը:

Հ. Ս. Ա. Հ. Պրոլետարական ճարտարապետների Միութեան տէկլարացիան. — Երեւանում կազմակերպւել է Խորհրդային Հաստատանի Պրոլետարական ճարտարապետների Միութիւն, որն իր հիմնադիր ժողովում ընդունել է ձի տէկլարացիա որի հիմնական ձի քանի կէտերն են.

«Մենք ժխտում ենք, — աւսած է տէկլարացիայում, — էկլէկտիկ ճարտարապետութիւնը եւ էկլէկտիկները ձեթոտը, որոնք ձեթեհայտէն ընդօրինակում են հին ճարտարապետութիւնը, կուրօրէն ենթարկում կլասիկ օրէնքներին եւ ոլտեմաներին, Մեր օրերի էկլէկտիկան յետադիմական է... նա խելղում է նոր կօլեկտիւ կենցաղի ծիւերը...»

«Մենք դէժ ենք այն «ազգային ճարտարա-

պետութեանը», որ քարոզում եւ հասկանում են բուրժուազիան եւ նրան սպասարկող ճարտարապետները, որքան որ նա խկապէս ազգային է իշխող փոքրամասնութեան շահերի տեսակէտից: Այդ ճարտարապետութիւնը ձեթեհայական փոխադրում է ձեր օրերը պատմական էկլէկտիկան - ֆէօդալական ճարտարապետութեան, որը կազմում է ճարտարապետական բնութագրի ինքնիշխան բունակայները, բայց ոչ երբեք աշխատարական սարերի:

«Ազգային ճարտարապետութիւնը, ելնելով պրոլետարիատի եւ դիւղադիութեան ժամանակակից պահանջներից եւ յենելով աւաջաւոր տեխնիկայի վրայ, լիովին կը համապատասխանի իւրաքանչիւր երկրի աշխարհագրական եւ կենցաղային առանձնայատկութիւններին, իր եռանդը կը ստանայ նրանցից:

«Մենք ժխտում ենք ֆորմալիզմը...»

«Մենք ժխտում ենք ձեր օրերի կօնսարուկատիւզը...»

«Մենք գանում ենք, որ պրոլետարիատի դիկտատուրայի երկրի սօցիալիստական վերակառուցման համար ճիւղ պայքարի դարաշրջանում ճարտարա-